

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

ՏԳԹ. Տ. ԶԱԽԷՆ ԱՐՋՈՒՄԱՆԵԱՆ

«Ազգապատմության չորրորդ հատորի պատրաստության երբ ձեռնարկեցինք ընդհանուր գործը երեք մասերու վերածեցինք, որոնցմէ առաջինը կը ներկայացնէ ներկայ հատորը: Այդ երեք մասերն են.

- ա. Տ. Տ. Գեորգ Ե. Սուրենեան (1911-1930)
- բ. Տ. Տ. Խորեն Ա. Մուրատբեգեան եւ Տ. Տ. Գեորգ Զ. Զեօրեճեան (1930-1955)
- գ. Տ. Տ. Վազգէն Ա. Պալճեան (1955էն մեր օրերը):

Ուրախ ենք որ կարելի եղաւ լրացնել առաջին մասը ու զայն հրատարակութեան յանձնել: Յոյս ունինք որ հետագային մնացեալ բաժիններն ալ պիտի կարենանք շարադրել եւ հրատարակել եթէ Տէր կամեսցի: Ներկայ հատորիս համար ընթերցողներ նկատի ունենալու եմ հետեւեալ պարագաները:

1. Նկատի ունենալով որ «Ազգապատմության մեծանուն հեղինակը՝ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, որ իր երրորդ հատորը հասցուցած է մինչեւ 1910, ինչ ինչ պատճառներով զանց ըրած է շարք մը նիւթերու, դէպքերու եւ դէմքերու շարադրութիւնը Գեորգ Ե. կաթողիկոսի ընտրութիւնը նախորդող տասնամեակին պատկանող, մենք անհրաժեշտ նկատեցինք անելոցն զանոնք 48 յօդուածներով, ու դասաւորել Մատթէոս Բ. Իզմիրեան կաթողիկոսի անուան ներքեւ, թէ իսկ այդ դիպուածները մեծաւ մասամբ պատահած ըլլան իրմէ տասնամեակ մը առաջ: Թերի մնացած այդ նիւթերը այս կերպով պիտի ամբողջացնեն շրջանի պատմութիւնը, եւ ընթերցողները պիտի գտնեն առ հասարակ անհետ մնացած դէպքերու վերյառուումն ու շարայարութիւնը

որպէս ատաղձ եւ որպէս անբաժան մաս շրջանի պատմութեան:

2. Մօտեն հետեւեցանք Օրմանեանի ոճին, դրութեան եւ բովանդակութեան, օգտագործելով աղբիւրներու նշանակութեան համար որդեգրած իր պարզ դրութիւնը, յօդուածներու շարայարութիւնը, որոնց թուահամարները եղան ուղղակի շարունակութիւնը Օրմանեանի վերջին յօդուածի թուահամարին՝ որ է 3148: Հետեւելով Օրմանեանի յապատեցիմք պարբերութեան օգտագործումը եւ պահեցինք զոչ սինակներու էջադրութիւնը, առանց սակայն իրքանչիւր սինակի էջաթիւ մը տալու: Հետեւեցանք նաեւ բովանդակութեան եւ ջանացիմք առանել կամ նուազ չափով տալ այնքան մանրամասնութիւն որքան հարկ էր տուեալ դէպքի մը նկարագրութեան համար: Զգալի է թերեւս որ մեր շարադրանքը անելի ամփոփ է քան Օրմանեանինը, եւ սակայն ոչ թերի իր բովանդակութեամբ:

3. Դէպքերու թուականները մինչեւ դեկտեմբեր 31, 1917 հին տոմարով նշանակուած են, բացի 1915 ապրիլ 24էն ու անոր յարակից դէպքերու թուականներէն: Պարագաներ եղան որոնք թէ՛ հին եւ թէ՛ նոր դրութեամբ արձանագրեցինք: Հետեւելով «Հայկական Սովետական Համայնագիտարան»-ի որդեգրած կերպին 1918 յունուարէն սկսեալ ամէն թուական նոր տոմարի համաձայն նշանակած ենք, բացի այն պարագաներէն երբ նշուած են երկուքը միասին [1.Հ.Մ.Զ.9]:

4. Օգտագործուած աղբիւրներու լրիւ ցանկը կցած ենք հատորիս աւարտին: Տուած ենք նաեւ նիւթերու ցանկը: Իսկ յատուկ անուններու եւ տեղանուններու ցանկերը՝ ըստ յօդուածներու թուահամարներուն պիտի

տանք լման չորրորդ հատորի ատարին:

5. Դարձեալ Օրմանեանի դրութեան հետեւելով, օգտագործուած օրաթերթերու, ամսագիրներու եւ պարբերագիրքերու կրճատեալ անուններէն առաջ զետեղուած զոյգ մը թիւերը կը ներկայացնեն համարին տարեթիւը հաստատող տասնաւոր եւ միաւոր թիւերը. իսկ անուններէն վերջ դրուած թիւերը՝ օգտագործուած էջերը: Հայկական Համայնագիտարանի հատորներուն նախորդող թիւերը կը ներկայացնեն հատորին թիւը:

Աշխատութիւնս անշուշտ կատարեալ ձեւով չէ որ կը ներկայանայ, այլ կարելի է գոհացուցիչ արդիւնքով միայն, զոր կրցանք կառուցանել հիմնական եւ երկրորդական ստուար թիւով աղբիւրներու օգտագործմամբ, յաճախ տալով նաեւ մեր անձնական վերլուծումները:

Մեր գոհունակութիւնը այն էրաւ որ Օրմանեան Պատրիարքի անգուգական երկը վերջապէս իր շարունակողը ունեցաւ անոր վախճանման 75րդ տարելիցին: Իսկ մեր յոյսը պիտի ըլլայ այն որ ձեռներէց հո-

զեւորականներ եւ հմուտ պատմաբաններ, տեսնելով հանդերձ ինչ ինչ թերութիւններ՝ քաղդատմամբ քազմաթեղում եւ խորաթափանց Օրմանեանի հսկայ հատորներուն, պիտի քաջալերեն հատորիս Տեղիճակը, որ քաջութիւնը ունեցաւ լաւիս եւ դողութեամբ շարունակելու գործը եւ յայտնելու թէ յարատեւ աշխատանքով անկարելի չէր եւ մանաւանդ անհրաժեշտ էր կատարել զայն ի պէտս Հայաստանեայց Եկեղեցւոյ ժառանգաւորաց վարժարաններու, ընծայարաններու եւ առ հասարակ պատմագիտական հաստատութեանց ուսանողներուն:

Գրութեան ոճը պարզ է եւ ճիւղերը դասաւորեալ, այնպէս որ հատորս պիտի կարդացուի նաեւ հետաքրքիր ընթերցողներէ որոնք շատ բան պիտի գտնեն հոն ու թարմացնեն իրենց յիշողութեան մէջ մնացած յետ-եղեռնեան քազմադիմի դէպքերը:

Ռոկոտ. Հ.Զ. ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ
Օգոստոս 2, 1993
Ճիրիտա

Տ.Տ. ՄԱՏԹԷՈՍ Բ. ԻԶՄԻՐԼԵԱՆ

3149. ԱԱԶԳԱՊԱՏՈՒՄԻ ԾԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Մեծանուն պատմադէտ և Հայաստանեայց Եկեղեցւոյ ներհուն աստուածաբան, օրէնսգէտ և Կ. Պոլսոյ Հայոց նախկին պատրիարք՝ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, որ այնքան հեղինակօրէն գրած է Հայ Եկեղեցւոյ պատմութիւնը իր մեծարժէք ԱԶԳԱՊԱՏՈՒՄ աշխատասիրութեան մէջ, երեք մեծագիր հատորներով, ներկայացուցած է ՀՀայ Եկեղեցւոյ անցքերը, սկիզբէն մինչև մեր օրերը, յարակից ազգային պարագաներով պատմուած: Ազգապատումի Գ. հատորը Օրմանեան հասցուցած է մինչև 1910 թուականը, Տ.Տ. Մատթէոս Բ. Իզմիրլեան կաթողիկոսի ընտրութիւնն ու զահակալութիւնը, ազգային եկեղեցական յարակից դէպքերով պատմուած, ծանրանալով յատկապէս Կ. Պոլսոյ պատրիարքութեան շուրջ յարուցուած խնդիրներուն վրայ: Օրմանեան իր գործը կը կնքէ Նրուսաղէմի վեհապետեան Թարութիւն պատրիարքի անձն ու գործը ամփոփող յօդուածով [3148], որմէ կը շարունակենք մենք յաջորդող դէպքերու շարադրութիւնը: Մատթէոս Բ. կաթողիկոսի երկու տարիներու կարճ զահակալութեան ընթացքին և անկէ առաջ պատահած շարք մը կարեւոր խնդիրներ գանց առնուած են, հաւանաբար մոռացութեան պատճառով, և չեն լրացուցած ամբողջութիւնը շրջակի պատմութեան: Մենք պարտք նկատեցինք Իզմիրլեանի անուան ներքև նախ լրացնել թերի մնացած մասերը, անցնելէ առաջ իր յաջորդին՝ Գէորգ Ծ. Սուրէնեանի նախընթաց պարագաներուն և ընտրութեան: Լրացումի կարօտ հարցերէն ոմանք Հետեւեալներն են. (ա) Ամերիկահայ նորակազմ թեմի հաստատութիւնը Տ.Տ. Մկրտիչ Ա. Նրիմեան կաթողիկոսի կողմէ, որուն միայն ակնարկած է Օրմանեան [3009]. (բ) Հայկական

Բարեգործական Ընդհանուր Միութեան Հիմնադրութիւնը Նրիմեանի օրով. (դ) Մատթէոս Բ. կաթողիկոսի ձեռքով կատարուած տաս եպիսկոպոսներու ձեռնադրութիւնը, որուն դարձեալ ակնարկած է Օրմանեան, առանց նոյնիսկ տալու ձեռանդրեալներուն անունները [3147]. (դ) Հիմնադրումը Մայր Աթոռոյ նոր վեհարանին. (ե) Մատթէոս Բ. ի մահը: Ահա և ողորութեամբ է որ կը ձեռնարկենք, լաւ եւս կը յանդգնինք շարունակել Օրմանեանի մեծարժէք գործը որուն մասին տարիներէ ի վեր մտահոգութիւն յայտնած էինք թէ ինչպէս և եւ ով պիտի կատարէր զայն: Ծայրնապէս անյետաձգելի պարտք մըն է որ կ'իյնայ Հայ Հոգեւորականութեան ուսին՝ դասաորելու և շարադրելու պատմութիւնը վերջին եօթնասուն և հինգ տարիներու Հայաստանեայց Եկեղեցւոյ, որուն մեծագոյն հարուածը հասցուեցաւ դարուս առաջին համաշխարհային պատերազմին զուգընթաց հայալինջ ցեղասպանութեան ոճիրով, գործադրուած Օսմանեան թուրք կառավարութեան վատ ծրագրով: ԱԶԳԱՊԱՏՈՒՄի անմիջական շարունակութեան համար որպէս աղբիւր հարկ է նկատի ունենալ Օրմանեան պատրիարքի ՆՈՂԲ ԵՒ ՆՕՍԲԸ, Բարգէն Ա. Կիւլէսէրեան կաթողիկոսի ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՅ ԿԻՂԻԿԻՈՅ արժէքաւոր հատորը, Զաւէն պատրիարքի ՊԱՏՐԻԱՐԿԱԿԱՆ ՅՈՒՇԵՐՍՍ Վաւերագրական գործը, և ՅՈՒՇԱՄԱՏԵԱՆ ՄԵՇ ԵՂԵՌՆԻ Հատորը:

3150. ԳԵՌՐԳԵԱՆ ԾԵՄԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀՈՒՆՁԲԸ

Մայր Աթոռոյ Գէորգեան Ճեմարանը Հիմնուած էր Գէորգ Դ. ի ձեռքով 1874ին: Իր տասնըհինգամեայ Վերականգնող ետքը ի վերջոյ ան տուեց երեսայրիքը Հայ Եկեղեցուն և Ազգին» 1889 տարւոյ յունիս

Տ.Տ. ՄԱՏԹԷՆՍ Բ. ԻԶՄԻՐԼԵԱՆ

17ին եւ 18ին [ԵՐՋ. 18]: Ինչպէս պիտի տեսնենք, Գէորգեան Ճեմարանի զուգընթաց տեսնալացաւ նաեւ Արմաշի Դպրեվանքը՝ Կ. Պոլսոյ պատրիարքութեան հովանաւորութեամբ, որ տուաւ իր երախայրիքը 1895 յունիսի 30ին, առաջին եօթը ձեռնասուներով, Դպրեվանքի Հիմնադիր վերատեսուէ Մաղաքիա եպիսկոպոս Օրմանեանի շնորհաբաշխութեամբ: Նոյն Օրմանեան սրբազան նախապէս եղած էր ուսուցիչը Գէորգեան Ճեմարանի այն սաներուն որոնք պատրաստ էին ձեռնադրուելու 1889ին, կազմելու համար առաջին հունձքը այդ վսեմ հաստատութեան, որոնք թիւով երեք, սարկաւազ ձեռնադրուեցան յետ դասարանական չորս եւ յարմարական երեք տարիներու ուսումնաստութեան, միանալով իրենց տեսուչին՝ Արշակ Նահապետեանի: Երկու հաստատութեանց, Գէորգեան Ճեմարանի եւ Արմաշի Դպրեվանքի գոյակցութիւնը եղաւ նախախնամական արեւելեան եւ արեւմտեան հայ գաղթաշխարհի հայութեան եկեղեցական հոգեւոր եւ մշակութային կենսական վերելքին համար, նկատի առնելով մանաւանդ քաղաքական այն դժիւմ պարագաները որոնք ի վերջոյ պատճառ եղան զոյգ հաստատութեանց վախճանին: Արմաշի Դպրեվանքը փակուեցաւ համաշխարհային Ա. պատերազմի սկիզբը՝ 1915ին, իսկ Գէորգեան Ճեմարանը իր դռները փակեց Ֆարական Ռուսիոյ տապալումին հետեւանքով, Ռուսական յեղափոխութեան ներքեւ 1917ին: Զոյգ հաստատութեանց փակումով կանգ առաւ հայ հոգեւորականութեան զարգացած փաղանգներու պատրաստութեան գործը երկար ատեն: Ծաւը խորագոյնս եղաւ մանաւանդ երբ Արմաշի հոգեւորական սերունդէն շատեր իրենց երիտասարդ տարիքին նահատակուեցան Հայ Սղեունի տարիներուն, տակաւին իրենց գործին հազիւ ձեռնարկած Գէորգեան Ճեմարանի ձեռնասուները բարեբախտաբար բախտակից չեղան իրենց արմաշական եղբայրներուն: Անոնք թէև ազատ մնացին իսկական ջարդէ եւ սողոգ մահէ, եւ սակայն ենթակայ եղան հալածանքի, եւ գիտանալով քաղաքական հասպնալար հակակրօն խիտ դրութեան, օգտակարութեամբ ծառայեցին Մայր Աթոռոյ եւ անոր ենթակայ ներքին եւ արտաքին թեմերու մէջ որպէս թեմակալներ

եւ ուսուցիչներ: Գծելէ ետք զուգահեռական այս ամփոփ պատկերը, անցնինք անմիջապէս տալու Գէորգեան Ճեմարանի երախայրիքը՝ չորս ձեռնասուները, որոնք 1889ին, Մակար Ա. կաթողիկոսի արտօնութեամբ սարկաւազ ձեռնադրուեցան յունիսի 16ին զրստ հրամանի Նորին կայսերական Յեժուքեան ինքնակալին Ամենայն Ռուսաց եւ Լուսաւորչական Հայոց Սինոդի Սրբոյ էջմիածնի» [ԵՐՋ. 16]: Ձեռնադրեալներն էին Ճեմարանի տեսուչ Արշակ Նահապետեան, եւ շրջանաւարտներ՝ Կարապետ Տէր Մկրտչեան, Գէորգ Չէօրեքեան, եւ Գարեգին Յովսեփեան: Ձեռնադրութեան արտօնութեան կոնդակը կը կրէր Մակար Ա.ի ստորագրութիւնը եւ 258 թուահամարը, որ կ'ըւէր: «Ընդ սմին առաքելով յատեան դորին զինչդի պատուելի տեսչի Հոգեւոր Ճեմարանի Սրբոյ Աթոռոյս Արշակայ Նահապետեան եւ երից ուսումնաւարտ աշակերտաց այնր Ճեմարանի, Կարապետի Տէր Մկրտչեան Յղնեցոյ, Գէորգայ Չէօրեքեան Նոր-Նախիջևանցոյ, եւ Գարեգին Յովսեփեան Մարաղեցոյ, պատուիրեմք դմին այժմէն իսկ ընդունել զնոսին ի կարգք միաբանից Սրբոյ Աթոռոյս էջմիածնի»: Կոնդակը կը հրահանգէր կատարել չորսերու սարկաւազական ձեռնադրութիւնը նոյն տարուոյ յունիսի 17ին, իսկ անոնցմէ առաջինին՝ Նահապետեանին, տալ նաեւ քահանայական կարգ եւ արեւայի օրհնութիւն յաջորդ օրն իսկ, զկայ մնալով ի տեսչական պարտաւորութեան իւրում» [ԱՆԴ]: Սինոդի անդամ Ներսէս եպիսկոպոս Յուստակերտեանի յանձնարարուած էր կատարել ձեռնադրութիւնը զբաւոր որոշմամբ, որուն տակ ստորագրած են Մակար Ա. կաթողիկոս եւ Սինոդի հինգ անդամ եպիսկոպոսներ՝ Թադէոս, Սփրեմ, Մարգիս, Արիստակէս եւ Մամբա: Ձեռնադրութիւնները կատարուած են յիշեալ Ներսէս եպիսկոպոսի ձեռամբ վաղարչապատի Ս. Գայեանէ վանքին մէջ: Լսելով այս մասին, ձեռնադրեալներուն նախկին ուսուցիչը՝ Մաղաքիա եպիսկոպոս Օրմանեան 1889 յունիս 29ի շնորհաւորագրով յղած է իր ողջոյնն ու մաղթանքը առանձին երեքին լողղունելով նրանց կատարած քայլը եւ ուղարկելով իր նկարը՝ որպէս յիշատակ [ԵՐՋ. 18]: Երեք շրջանաւարտ նորընծաները իրենց բացառիկ ընդունակու-

Տ.Տ. ՄԱՏԹԷՆՈՍ Բ. ԻԶՄԻՐԼԵԱՆ

Թեանց շնորհիւ արտօնութիւն կը ստանան Գերմանիա մեկնելու՝ Համալսարանական ուսում ստանալու Համար, կարապետ եւ Գէորգ կ'ըլլան առաջինները որոնք Մակար Ա.ի օրով 1889ին Գերմանիա կ'երթան Թիֆլիսցի Գ. Աճեմեանի մեկնասութեամբ, իսկ Գարեգին մի քանի տարիներ ետք, Մկրտիչ Ա.ի օրով եւ միջնորդութեամբ Մաղաքիա եպիսկոպոս Օրմանեանի կը մեկնի Գերմանիա ուսանելու, Հայոց Բարեգործական Միութեան ծախքով [79.ԲՁՄ.Ե 34]: Մտորեւ կու տանք երեք նախընծայ հոգեւորականներու առաջին գործունէութիւնները մինչեւ 1912 թուականը՝ Գէորգ Ե. կաթողիկոսի օժան տարին:

Յ151. ԳԻՌԳ ՍԱՐԿԱՆԱԳ ԶԵՐԵՔՏԵԱՆ

Գէորգեան ձեմարանի առաջին շրջանաւարտներէն՝ Գէորգ Չօրեքեան ծնած է Նոր Նախիջեան 1869 նոյեմբեր 2ին, ինչպատուր եւ Կատարիէն Չօրեքեաններու յարկին տակ: Մայրը եղած է փականագործ եւ շիր ծնողները իրենց արդար աշխատանքով հազիւ են կարողացել հայթայթել ընտանիքի օրուս պարէնը» [ԵՐԶ.12]: Գէորգ իր նախնական կրթութիւնը կը ստանայ ծննդավայրի Ս. Աստուածածին ծխական դպրոցէն ներս՝ Մինաս քահանայ Փախլեանի տեսչութեան ներքեւ, ուսուցիչներ ունենալով Յովակիմ քահանայ Ստեփանեանը, Հ. Տէր Մինասեանը, եւ Մ. Տէր Թաղէտեանը: Նոր Նախիջեանի հայ Համայնքը էլմիածնի Գէորգեան ձեմարանին մէջ հինգ ասներ կը պահէր որոնց համար տարեկան 1500 ռուբլի կրթաթոշակ կը յատկացնէր: 1879ին իր արտակարգ ընդունակութեանց շնորհիւ Գէորգի կը վիճակուի ըլլալու հինգ ասներէն մին, որ էլմիածին մեկնելով Գէորգ Ե. կաթողիկոսի օրով, կ'ընդունուի որպէս ուսանող 1879-80 տարեշրջանի համար: Գէորգ կ'աւարտէ ձեմարանի դասարանական բաժինը 1886ին, եւ յարանական բաժինն ալ 1889ին, Արշակ Նահապետեանի տեսչութեան ներքեւ: Իր ուսուցիչներէն եղած է Մաղաքիա եպիսկոպոս Օրմանեան որ Մակար Ա. կաթողիկոսի յատուկ հրաւերով Կարինէն եկած էր էլմիածին աստուածաբանութիւն դասաւանդելու: Իր ուսանողական տարիներուն Գէորգ կը ցուցաբերէ բացառիկ

ընդունակութիւն դէպի երաժշտութիւն եւ կը կարգուի դասապետ եւ երգչախումբի վարիչ: 1888 ղեկտեմբեր 8ին, Մակար կաթողիկոսի անունակոչութեան օրը, Գէորգ Չօրեքեան եւ Գէորգ Ահարոնեան ձեմարանի երգեցիկ խումբը կը ղեկավարեն յաջողութեամբ: Գէորգ կը միանայ նաեւ ձեմարանի իր տարեկից դասընկերոջ՝ Կոմիտասի, որուն հետ Մայր Տաճարի դպրաց դասը կը ղեկավարէ: Սարկաւազ ձեռնադրուելէ ետք, 1889ին, Գէորգ Գերմանիա կը մեկնի եւ կ'ընդունուի Լայպցիխի Համալսարանէն ուր կը հետեւի աստուածաբանութեան եւ փիլիսոփայութեան: Իսկ տարի մը ետք կ'ընդունուի Լայպցիխի երաժշտանոցէն որպէս ուսանող: Գէորգ ընդամէնը չորս տարի կ'ուսանի Լայպցիխի զոյգ Համալսարաններէն ներս, եւ 1894ին կը վերադառնայ էլմիածին երբ արդէն վախճանած էր Մակար Ա. եւ ընտրուած էր իր յաջորդը՝ Մկրտիչ Ա. կաթողիկոս Գէորգ սարկաւազ էլմիածին կը մնայ միայն մէկ տարի եւ ձեմարանին մէջ կ'աւանդէ երաժշտութեան եւ եկեղեցական պատմութեան դասեր: Ապա կը մեկնի իր ծննդավայրը՝ Նոր Նախիջեան ու Բեսարաբիոյ թեմի իշխանութիւնները իրեն կը յանձնեն ուսուցչական կարեւոր պաշտօն տեղւոյն հոգեւոր դպրանոցին մէջ: Գէորգի գարգացման մասին կը վկայէ Յուսիկ վարդապետ Չօրապեանի մէկ նամակը՝ 1894 ղեկտեմբեր 29 թուակիր, ուր կ'ըսուի թէ ան ճառագեցաւ ի Գերմանիա յուսանիլ անդ եւրոպական երաժշտութիւն: Գիտելով զի սարկաւազն թալ ճմուռ է եկեղեցական երգեցողութեան մերում, զիտէ եւ զեւրոպական երաժշտութիւն, ուսեալ ի Լայպցիխ, խօսի գերմաներէն» [ԱՆԴ 21]: Նոր Նախիջեանի մէջ Գէորգ կը ձեռնարկէ լուրջ աշխատանքի եւ կը կազմակերպէ երկուեւ քառամայն երգչախումբ մը, որ իր առաջին իւլյթը կ'ունենայ Զատիկ պատարագին, որուն պատահմամբ ներկայ կ'ըլլայ Մկրտիչ Ա. Նիրիմեան կաթողիկոս որ Պետերբուրգ երթալու ճամբուն վրայ կանգ կ'առնէր Նոր Նախիջեան [ԱՆԴ 22]: Հիանալով Գէորգ սարկաւազի կարողութեանը, կաթողիկոսը կը փափաքէ զինք էլմիածին տանիլ, բայց ընդառաջելով տեղւոյն կազմակերպութեանց խնդրանքին,

Տ.Տ. ՄԱՏԹԻՈՍ Բ. ԻԶՄԻՐԼԵԱՆ

կը թողու զինք այնտեղ, պայմանաւ որ մնայ եւ շարունակէ իր երաժշտապետի գործը: Գէորգ սարկաւազի պաշտօնավարութիւնը կը տեւէ 18 տարի, եւ իր ջանքը մեծապէս օգտակար կը դառնայ Բենարարիոյ թեմէն ներս իբրեւ տեղւոյն հայ մտաւորականութեան մէկ երիտասարդ եւ զարգացած առաջապահներէն, որ իր Վնորհուրդներով օգնում է տեղի թեմակալ առաջնորդին՝ կառավարութեան հետ վարած բանակցութիւնների ժամանակ եւ ազդում մեծաւարուստ հայերին՝ օգնելու եկեղեցուն, որբերին եւ գաղթականներին» [ԱՆԳ]: 1909ին Ձէօրեքճեան կը յաջողի Նոր Նախիջևանի հոգեւոր դպրանոցի հիմնադրող զասարանի ուսանողները հետազօտական այցի տանել դէպի Հայաստան եւ հայրենի յուշարձանները, ինչպէս Սեւան, Երեւան, Գեղարդ, Խոր Էփրատ, էջմիածին, Անի, Աղեքսանդրապոլ, վերադառնալով անկէ Նախիջևան: Հետագային իր իսկ ըրած վկայակոչումով, Գէորգ սարկաւազ ճառաջին անգամ մտցրել է այդ դպրոցներում եւրոպական նոտագրութիւնը եւ բազմաձայն խմբական երգեցողութիւնը» [ԱՆԳ 24]: Ինքն էր նոյնպէս որ ճառաջին անգամ մտցրել է եկեղեցական բազմաձայն խմբական երգեցողութիւնը: Տասնեւութ տարիներու նուիրեալ եւ արդիւնաւոր աշխատանքէ ետք Գէորգ Ձէօրեքճեան, արդէն 34 տարեկան, կ'ուխտէ ծառայել իր եկեղեցիին որպէս կուսակրօն հոգեւորական, խնդրանքով էր Նախիջևանի համայնքին որպէս իրենց առաջնորդական փոխանորդ:

3152. ԳԱՐԵԳԻՆ ՎԱՐԳԱՊԵՏ ՏՈՎԱՍԵԹԵԱՆ

Գէորգեան ձեմարանի առաջին շրջանաւարտներու կրտսերն էր Գարեգին, ծնած 1867ին Ջիւանչիլի գաւառի Մաղաւուզ գիւղը, գաւազ Ղարաբաղի ծնողաց Գիւղի իր վարժապետը կ'ըլլայ Տէր Զաքարիա քահանան որուն քով Գարեգին ժամագիրք կարդայ եւ փոխասացութիւն ընել կը սորվի: Գարեգինի մօր Ըօրեղսայրը՝ Անտոն վարդապետ Ղարաբաղի Ամարաս վանքի վանահայրն էր. սա կ'որոշէ ուշիմ Գարեգինը Ամարաս տանիլ ուսման համար, ուր ան կը սորվի հայերէն, ռուսերէն եւ թուրքարտութիւն, եւ հետեւեալ տարին՝ 1878ին Անտոն

զայն կը զրկէ Շուշիի հայոց թեմական վարժարանը [45.ՀԱՍ.48]: Հոս եւս շատ չի կրնար մնալ Գարեգին, այլ կը ստիպուի իր հօր գիւղը վերադառնալ հօրը օգնելու գիւղացի Պապկենց կարապետի խանութը ծառայութեան մտնելով: 1880-1881ին Գարեգին կրկին անգամ Շուշի կ'երթայ ուսանելու թեմականէն ներս, եւ ի վերջոյ Անտոն վարդապետի կարգադրութեամբ կ'որոշեն զինք էջմիածին զրկել: 1882 օգոստոս 2ին Գարեգին Յովսէփեան կը հասնի էջմիածին եւ կը ներկայանայ Գէորգեան ձեմարանի սեռուէ՝ Արշակ Նահապետեանին, Հոս պատանին կ'ընդունուի որպէս Ա. դասարանի ուսանող եւ յաջողութեամբ կը լրացնէ երկրորդ տարին եւս, եւ հետզհետէ մինչեւ ձեմարանը աւարտելը կը փայլի իր բացառիկ աշխատասիրութեամբը: 1886ին կ'աւարտէ վեցերորդ դասարանը եւ կը մտնէ լսարանի բաժինը: Նոյն ամբան Մանուկ Աբեղեանի գլխավորութեամբ եւ կարապետ Տէր Սկրտչեանի, Սէթ Յարութիւնեանի եւ այլոց հետ Գարեգին կ'երթայ Արագածի վրայով Անիի հնութիւնները տեսնելու: Այս 14 օրուայ պտոյտը շատ խոր տպաւորութիւն կը թողու պապայ հնագէտ-բանասէր հոգեւորականին վրայ: Գարեգին սարկաւազ կը ձեռնադրուի 1889ին եւ կը դառնայ միաբան Մայր Աթոռոյ ու կ'աշխատակցի Վարդապետ ամառգին, գրելով յօդուածներ Վուսաւորիչ եւ Հայաստանեայց Եկեղեցի» խորագրով: Խորմեան կաթողիկոսի օրով Գարեգին սարկաւազ կը մեկնի Գերմանիա ուսանելու որպէս սանը Կովկասեան Հայոց Բարեգործականին: Օգոստոս 3ին կը հասնի Պերլին ուր երկու տարի նախ լայպցիկի եւ Երեզուկէ տարի ալ Հայէի եւ Պերլինի համալսարաններուն մէջ կ'ուսանի աստուածաբանութիւն եւ իմաստասիրութիւն, եւ 1897ին, յետ քննութեան, կը ստանայ փիլիսոփայութեան գոկոտորայի գիտական աստիճանը, գրելով իր վարդապետական աւարտանաւը Վի կաթի Վարդապետութեան Մազումը Հայ եւ Յոյ Աղբիւնքի Բնութեամբը՝ Նիւթին վրայ [ԱՆԳ 50]: էջմիածին վերադարձին, 1897ի աշնան, Գարեգին կուսակրօն քահանայ կը ձեռնադրուի Մկրտիչ Ա. կաթողիկոսի հրամանով եւ ձեռնադրութեամբ Սուքիաս

S.S. ՄԱՏԹԷՆՈՍ Բ. ԻԶՄԻՐԼԵԱՆ

արքեպիսկոպոս Պարզեանցի, պահելով իր աւագանի անունը կը կարգուի դասախօս Գէորգեան Ճեմարանի եւ կ'աւանդէ Հայ մատենագրութիւն, սակայն առողջական պատճառներով կաթողիկոսը զինք կը զրկէ Թիֆլիս 1900 թուականին որպէս առաջնորդական փոխանորդ: Հոն մեծապէս կը զնահատուի մտաւորականներէն եւ վաճառականներէն, որոնք խնդրանք կը մատուցանեն Որիմեան կաթողիկոսի որ եպիսկոպոսացնէ Գարեգին վարդապետը եւ նշանակէ առաջնորդ Թիֆլիսի կաթողիկոսը կանխահաս կը նկատէ կատարուած խնդրանքը: Չարական կայսրութեան կալուածներու բռնագրաման օրերուն Գարեգին վարդապետ Երեւանի թեմական դպրանոցի վերատեսչութեան կը կոչուի 1901-1904, եւ յաջորդ տարին կը ստանձնէ Գէորգեան Ճեմարանի տեսչութիւնը, միաժամանակ դասաւանդելով աստուածաբանական եւ Հնագիտական ճիւղերի Յաջորդող երկու տարիներուն, 1906-1907, կը վարէ նաեւ «Արարատ» ամսագրի խմբագրութիւնը, եւ իրիմեան Հայրիկի վախճանումէն ետք կը ստանձնէ Ս. Հովհիմի վանքի վանահայրութիւնը ու կը զբաղի արթնաւոր ուսումնասիրութիւններ գրելով: Կը մասնակցի Գառնիի Տրդատայ Թախտի պեղումներուն եւ իր գիւտերէն մին կ'ըլլայ Տրդատ Թագաւորի յունարէն արձանագրութիւնը՝ Արագածի արեւելեան կողմը՝ Գնթունեաց նախարարութեան շրջանէն, Քասախ գետի ակունքներուն կից: Այս յայտնի կը դարձնէ երիտասարդ Հոգեւորականը որուն քաջայեր կը Հանդիսանան Հնագէտներ՝ Նիկողայոս Սառ, Ռոստովցիեմ եւ Սմիրնով: Այս եւ նման գիտական աշխատանքներու շնորհիւ Գարեգին վարդապետ Յովսեփեան Մառի առաջարկով կ'ընդունուի որպէս իսկական Անդամ Կայսերական Հնագիտական Ընկերութեան: 1911ին կը ճամբորդէ Երուսաղէմ եւ Կ. Պոլիս՝ նկարիչ Եղիշէ Թաղէտեանի Հետ ուր կ'ուսումնասիրեն Ս. Յակոբեանց վանքի ձեռագիրներն ու մանաւանդ անոնց մէջ յայտնի եղող մանրանկարները եւ զանոնք կը վերարտադրեն չիրենց իսկական գոյնով [11.ՏԱՃ.376]: Գարեգին վարդապետ կ'այցելէ նաեւ Ղալաթիոյ Ազգային Մատենադարանը ըստ աչքէ անցնելով ձեռագիրները, լուսանկարեց մագաղաթէ ձեռագիրներու ծաղկենկարները [ԱՆԴ]: 1914ին, Ա. պատերազմէն առաջ, Գարեգին վարդապետ պատրաստեց իր կարեւորագոյն Հեղինակութիւնը եղող «Հայ Մանրանկարական Քարտէսը», զոր Պեռլին տանելով տպագրել սուաւ Գերմանիայէն վերադարձը կը կատարէ Կ. Պոլիս-Սամսոն-Ամասիա-Թոգատ-Սերաստիա ճամբով, ամենուրեք ուսումնասիրելով Հայ եկեղեցիներուն մէջ ի պահ դրուած Հայերէն գրչագրերը: Էյմիածին վերագրածին ան կը ստանձնէ Գէորգեան Ճեմարանի տեսչութիւնը զոր կը վարէ մինչեւ Հաստատութեան փակուիլը՝ 1917: Ի պատճառէ Գարեգին վարդապետ կը մեկնի Մոսկուա, Նոր Նախիջևան, Ռոստով, Արմաիր, Ճեմարանի օգոսին Հանգանակութիւն կազմակերպելու նպատակով [17.ԱՐԱ-330]: Գարեգին Ժ. վարդապետի պատմագիտական ուսումնասիրութիւնները կը ծաղկին նոյն տարիներուն: Ան կ'ուսումնասիրէ արեւմտահայաստանէն փրկուած ձեռագիրները պրպտելով ու Հրատարակելով, որոնցմէ են Լիմ անապատի Ստեփանոս Սիւնեցիի չորս աւետարանիչներու մեկնութիւնը՝ «Ստեփանոսի Հայոց իմաստասիրի եւ Սիւնեաց եպիսկոպոսի կարճառատ մեկնութիւն չորեք աւետարանչաց Քրիստոսի» վերնագրով: Նաեւ Սիւնեցիի «Պատճառք եւ թելադրութիւն Ստեփանոսի իմաստասիրի, Առաջին Տեսչանն Եզեկիէի» գործը, բերուած վարագէն: Յայտնաբերած է նաեւ էյմիածնի թիւ 446 ձեռագրէն Ստեփանոս Սիւնեցիի յիշատակարանը՝ գրուած 1155 թուականին Կամրջաձորի վանքին մէջ, Կաղզուանի մօտերը, Կիրակոս գրիչի ձեռքով [ԱՆԴ 193]: Գարեգին Յովսեփեան ուսումնասիրած է նաեւ Ստեփանոսի նորագիւտ երկրորդ գործը՝ բերուած վարագէն, գրուած 1280ին զանազան գրիչներու ձեռքով, որ եւս ունի յիշատակարան մը: Անյայտ եղող թիւ 1298 ձեռագիրը եւս մէջտեղ Հանած է Յովսեփեան որ կը բովանդակէ Ոսկեբերանի, Եփրեմ Ասորիի եւ Կիւրեղ Աղեքսանդրացիի մեկնութիւնները [ԱՆԴ 198]:

3153. ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ. ՏԷՐ ՄԿԲՏԵԱՆՍ

էյմիածնի Գէորգեան Ճեմարանի փայլուն

Տ.Տ. ՄԱՏԹԷՆՍ Բ. ԻԶՄԻՐԵԱՆ

չրջանակարտներէն մին եղած է Կարապետ եպիսկոպոս Տէր Մկրչեան, մաս կազմելով Գերմանիա ուսած խումբ մը Հայ Հոգեւորականներուն, որոնք Համալսարանական բարձր գիտութեամբ զինուած վերադարձած են Սալյր Աթոռ եւ իրենց նպաստը բերած որպէս ձեւարարի ուսուցիչ, «Արարատ» ամսագրի խմբագիր եւ կամ թեմակալ առաջնորդ: Տէր Մկրչեան ծնած է Նախիջեւանի Օրտուկատի շրջանի Յղնա գիւղը 1866ին: Էջմիածնի Գէորգեան ձեւարանը աւարտած է 1889ին եւ Մակար Ա. կաթողիկոսի օրով ձեռնադրուած է սարկևազ ու մեկնած Գերմանիա եւ բարձրագոյն կրթութիւն ստացած է Լայպցիգի, Պեռլինի եւ Դիւպլինգենի Համալսարաններէն ներս 1893ին աւարտած է իր առաջին ուսումնասիրութիւնը Լայպցիգի մէջ գերմաներէնով իր գրած «Պաւլոսիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ եւ նրանց ցեղակից աղանդաւորական երեւոյթները Հայաստանում» աւարտաճառը եւ ստացած փիլիսոփայական գիտութիւններու վարդապետի գիտական աստիճանը: Վերադառնալով Էջմիածին, 1894 սեպտեմբեր 11ին կը ձեռնադրուի վարդապետ եւ Հինգ տարի ետք կը նշանակուի ձեւարարի տեսուչ եւ խմբագիր «Արարատ» ամսագրի 1902—1906, միեւնոյն ատեն վարելով նաեւ Արարատեան թեմի փոխանորդութիւնը 1903—1905: Այդ օրերուն որպէս թեմակալ երեւանի, Կարապետ վարդապետ խիբախ եւ արի կեցուածք ցոյց կուտայ Հայ եկեղեցւոյ եւ Հայ վարժարաններու նկատմամբ Զարական իշխանութեան կատարած ոտնձգութիւններուն դէմ: 1907ին Կարապետ մեծաբուն կարգուած է Ատրպատականի թեմի առաջնորդ, որուն վրայ ալ եպիսկոպոս ձեռնադրուած է 1909ին Մատթէոս Բ. կաթողիկոսէն: Իր վերջին պաշտօնին ձեռնարկած է որպէս առաջնորդ Շամախի թեմին 1914ին, եւ տարի մը ետք, 1915ին վախճանած է 49 տարեկանին եւ թաղուած Պաքոտի Հայ եկեղեցւոյ կից: Կարապետ եպիսկոպոս կը ներկայանայ որպէս զարգացած աստուածաբան Հոգեւորական որ արտադրած է բեղուն աշխատանք եւ հրատարակած շարք մը գիտական գործեր: Գերմաներէնով հրատարակած է «Թնդրակեցիք մեր օրերում» 1896ին, Եւ Նրուանդ

Տէր Մինասեանի Հետ յայտնաբերած է եւ գերմաներէնի թարգմանած 1907ին Երանոս Հայրապետի «Յոյցք Առաքելական Քարոզութեան» երկը, որու մասին մինչ այդ յիշատակութիւն կար միայն Եւսեբիոսի Եկեղեցական Պատմութեան մէջ, իսկ բնագիրը կորած կը Համարուէր [11.ՂԱՀ.681]: Դարձեալ երկու նոյն դասակից բանասէրներու ջանքերով Լայպցիգի մէջ 1908ին ի լոյս ընծայուած է Տիմոթէոս Կուզի «Հնական-ճառութիւն» երկի Հայերէն ընագիրը գերմաներէն եւ Հայերէն յառաջաբանով, իսկ 1910ին Կարապետ եպիսկոպոս ի յայտ բերած է Երանոս Հայրապետի «Ընդդէմ Հերձուածոց» ճառի Դ. եւ Ե. գլրերը եւ հրատարակած գանոնք Հայերէն ընագրով եւ գերմաներէն յառաջաբանով: Բացի գրական մատենագրական իր վաստակով, Կարապետ եպիսկոպոս կրթական մեծ աշխատանք կատարած է իր Գերմանիոյ Հետ մշակած ուսումնական կապին շնորհիւ: 1897ին, երբ Բաուլ Ռոբրայն Գերմանիայէն Էջմիածին այցելութեան կուգար, Կարապետ եպիսկոպոս կը խնդրէր իրմէ միջնորդել որ ուրիշ Հայ ուսանողներ եւս Հնարաւորութիւն ունենան Գերմանիա ուսանելու երթալու: Որպէս արդիւնք իր ջանքերուն, Գէորգեան ձեւարանի ուսանողներ՝ Յակոբ Թոփեան, Արտաշէս Աբեղեան, Միսաք Ոստիկեան, Գալուստ Տէր Գրիգորեան եւ Տիգրան Մշխունեան, գերմանական Համալսարաններու մէջ բարձրագոյն ուսում կը ստանան եւ բոլորն ալ կը վկայուին դոկտորական աստիճաններով [84.Ի.ՂՄ.Բ.45]: Կարապետ եպիսկոպոս թէեւ վաղահաս վախճան ունեցաւ, սակայն իր գրական բեղուն վաստակը եւ աստուածաբանական գիտութիւնը մնայուն կնիք թողուցին Հայ եկեղեցւոյ ներքին բարեկարգման եւ զարգացման վրայ:

3154. ԱՄՆԵՐԻԿԱԼԱՅ ԹԵՄԸ

Մկրտիչ Ա. Որիմեան Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1898 Մարտոյ յուլիս 2ի կողողակով Միացեալ Նահանգաց Ամերիկայի առաջնորդական թեմը Հաստատուեցաւ [ԱՄԵ.88]: Նոյն կողողակով նորաստակ Յովսէփ եպիսկոպոս Սարաճեան կաթողիկոսին կողմէ Ամերիկա զրկուեցաւ որպէս «Հովիւ», որ Նիւ Եորք Հասնելով Հոկտեմբեր

S.S. ՄԱՏԹԷՈՍ Բ. ԻԶՄԻՐԼԵԱՆ

Դին իսկոյն ընդունուեցաւ որպէս առաջին առաջնորդը միացեալ թեմին, այսինքն այն բոլոր Հայոց որոնք ցրուած էին ամերիկեան լման ցամաքամասին վրայ, հիւսիսային եւ հարաւային: Սարաճեան եպիսկոպոս իր առաջին պատարագը մատոյց Նիւ Եորքի մէջ հոկտեմբեր 16ին եւ Ուստր Հասաւ 23ին ուր եւ դիմաւորուեցաւ մեծ շուքով [Վ.ԻՃ. 21]: Հայրապետական կոնդակով Ամերիկայի Հայաստանեայց եկեղեցւոյ վիճակը կը ստեղծուէր եւ կ'անցնէր Մայր Աթոռի իրաւասութեան ներքեւ 1898ին, մինչդեռ անկէ առաջ որպէս հովուութիւն՝ Ամերիկայի Հայ եկեղեցին գոյութեան եկած էր 4. Պոլսոյ պատրիարքութեան կողմէ եւ անոր ենթակայ կը մնար 1889էն ի վեր: Օրուան 4. Պոլսոյ պատրիարքը՝ Խորէն Աչըզեան, իր յունիս 13, 1889 թուակիր կոնդակով, Յովսէփ Թ. վարդապետ Սարաճեանը կը նշանակէր Ամերիկայի «Տեռաւոր աշխարհի մէջ զաղթական ժողովրդեան հոգեւոր հովուութեան» պաշտօնին [ԱՄՆ.54]: Պատրիարքը յատուկ այս կարգադրութիւնը կ'ընէր ընդառաջելով «Կաճառ Հայկական Ուսմբըրի Լուսաւորչական Հայոց» ընկերութեան գրաւոր խնդրանքին, որ կը կէրէր նոյն տարւոյ մարտ 8 թուականը [ԱՄՆ. 47]: Պատրիարքի կոնդակը ի ձեռին, Սարաճեան Թ. վարդապետ Ուստր կը հասնի յուլիս 25ին: Սարաճեան Թնած էր 4. Պուլիս 1849ին, միաբան էր Մշոյ Ս. Կարապետի ուխտին եւ ասեան մը առաջնորդական տեղապահի պաշտօնը վարած Պուլսնըլի վիճակին: Ուստր հասնելուն երրորդ օրը, յուլիս 28ին, Սարաճեան կը մատուցանէ իր անդրանիկ պատարագը Ամերիկայի մէջ՝ ի ներկայութեան 324 հայերու [ԱՄՆ. 12]: Հովուական իր պարտաւորութեանց գիտակ, Հայ հոգեւորականը գործի կը լծուի կազմակերպելով Ուստրի ծովայն եւ այցելելով այլ Հայահոծ քաղաքներ: Ուստրի առաջին Թխական խորհուրդը իր անդրանիկ նիստը կը գումարէ օգոստոս 20ին տասներկու անդամներու լրիւ կազմով, նախագահութեամբ հոգեւոր հովիւին: Սեպտեմբեր 4ին, Յովսէփ Թ. վարդապետ կը կատարէ Ամերիկայի մէջ առաջին մկրտութիւնը ի Պոսթոն, յետ մատուցման սուրբ պատարագի: Ան Նիւ Եորքի մէջ առաջին Հայկական պատարագը կը մատուցանէ սեպտեմբեր 22ին՝ եպիս-

կոպոսական եկեղեցւոյ մէջ: Իսկոյն առաջին Հայ եկեղեցին կառուցանելու ցանկութիւնը անհրաժեշտութեան կը վերածուի, եւ 1890 փետրուար 2ի նիստին ծխական խորհուրդը կ'որոշէ կառուցանել Հայ եկեղեցի մը Ուստրի մէջ: Առնուած որոշումը իսկոյն կը հաղորդուի Խորէն Աչըզեան պատրիարքին եւ ամենայն Հայոց կաթողիկոս Մակար Ա.ին, որոնք իրենց օրհնութեան կոնդակներով կը քաջալերեն ձեռնարկը [ԱՄՆ. 15]: Եկեղեցւոյ կառուցման համաձայնագիրը կը ստորագրուի, յուլիս 3ին, եւ երկարականի փայտաշէն 240 հոգիինց եկեղեցւոյ շինութիւնը կ'աւարտի նոյն տարւոյ վերջերը եւ օծումը կը կատարուի 1891 յունուար 18ին, ձեռամբ հոգեւոր հովիւ Յովսէփ Թ. վարդապետի: Մակար Ա. կաթողիկոս կը պարգևատրէ Սարաճեան ականակուռ լանխաջով [ԱՄՆ. 16]: Ամերիկայի հովուութեան այս շրջանը կը տեւէ ինը տարի որու ընթացքին Սարաճեան, բախելով դժուարութեանց, կը հրաժարի 1893 հոկտեմբեր 22ին, եւ ձգելով Ամերիկան կը մեկնի Պարսկաստան որպէս առաջնորդական տեղապահ Ատրպատականի թեմին [ԱՄՆ. 19]: 4. Պոլսոյ պատրիարքարանը կը ղրկէ Ամերիկա Մաղաքիա Տէրունեան վարդապետ որպէս հովիւ: Իսկ ասոր հրաժարման վրայ ամենայն Հայոց կաթողիկոսը Սկրտիչ Ա. կը ղրկէ արմաշական առաջին սերունդի ձեռնասուններէն՝ Մաշթոց վարդապետ Փափազեան որպէս հովիւ: Ուստրի Հայոց կազմակերպչական եւ հովուական իրաւասութեանց անհարկի վէճեր եւ բարդութիւններ պատճառ կ'ըլլան նորեկ եկեղեցականներու յաջորդական հրաժարումներուն, եւ 4. Պոլսոյ օրուան պատրիարքը՝ Մաղաքիա Օրմանեան կը գրէ Սկրտիչ Ա. ամենայն Հայոց կաթողիկոսին «Ի՞նչ որչափ ալ մինչեւ վերջի ատեններ եւրոպայի եւ Ամերիկոյ նոր գաղութներուն հոգեբը 4. Պոլսոյ աթոռէն նայուած էր, սակայն պատահական եւ անօճակեայ եղած էր», բայց այլեւ այդ գաղութները անած ըլլալով Հառանձինն առաջնորդութիւններ ըլլալու կարեւորութիւն սասցած են» եւ թէ լայլեւ Մայր Աթոռու կը պատկանի անոր հոգը տասնմեկը [3009]: Խրիմեան կաթողիկոս համաձայնելով եղած թելադրանքին «խսկոյն Եւրոպայի եւ Ամերիկոյ առաջնորդութիւնները նուիրագործեց»

S.S. ՄԱՏԹԷՆՍ Բ. ԻԶՄԻՐԼԵԱՆ

[ԱՆԴ]: Ուրեմն այս կացութեան մէջ Մկրտիչ Ա. իր վերոյիշեալ 1898 յուլիս 2 թուակիր կոնդակով կը շեշտէր թէ Վեր զաւակաց սէրն ու չաճը իր վրայ քաղցր պարտականութիւն զրին կատարել վաղուցուայ ցանկութիւնը, այն է, զրկել բարձրաստիճան եւ կարող հոգիւն: Կաթողիկոսը ակնարկելով Սարաճեանի կարողութեան կը յաւելու թէ ինչ միայն նորան յարմար եւ արժանաւոր տեսայ Ամերիկայի համար հոգիւ նշանակելու, որոյ համար իսկ տուի նորան եպիսկոպոսական բարձր աստիճան յանուն Ամերիկայի Հայ ժողովուրդին» [ԱՄԲ-93]: Կաթողիկոսը վերջապէս կ'եզրակացնէ շեշտելով որ «տուհինք նրան լիազօր իշխանութիւն իւր առաջնորդական պաշտօնավարութեան մէջ», յորդորելով նաեւ որ հոգաճու ըլլան նորակազմ թեմի առաջին եկեղեցիին պարտքերու վճարումին: Կաթողիկոսը կը յիշէ անշուշտ եկեղեցւոյն անունը, Ս. Փրկիչ, որ եղաւ առաջինը ամերիկեան ցամաքամասին վրայ, օծուելով 1891 յունուար 18ին Մեծնիւսեց նահանգի հայաշատ Ուստր քաղաքին մէջ: «Այդ պարտքերի մի մասի համար ուրիշ ազգայնոց դիմեցինք», կ'ըսէ կաթողիկոսը, «սակայն զլիսաւոր բաժին ձեզ կը մնայ հատուցանել, զուք էք նորա կառուցման եւ շինութեան նպաստողներ» յիշեցնելով: Հանգանակութեան պէտքը զգացնելով, Մկրտիչ Ա. յանձնած է Յովսէփ եպիսկոպոսին «ժապաւինեալ մատան», կնքուած հայրապետական կնիքով, որուն մէջ պիտի ստորագրէին նուիրատուները Մկրտիչ Ա. իր կնոդակի վերջաւորութեան կը յաւելու: «Ընդունեցէք ծերունի Հայրիկի սիրայիր եւ սրտազին ողջոյն եւ օրհնութիւն, զոր ծրարելով այն կոնդակի մէջ, կ'ուղարկեմ ձեզ Սայր Հայաստանէն, այնչափ Մասիսէն, Լուսաւորչի աղօթոյ եւ հանգստեան Արազած սարէն, Նրասխէն, Ս. Էջմիածնէն, Իրբեւ կենսատու ցօղ ջո պասքեալ եւ կարօտեալ քրտիդ» [ԱՄԲ-94]: Հարկ է համարուտ յիշել այստեղ նախընթաց պատմութիւնը ամերիկահայ գաղութին: 1618էն սկսեալ հայեր անհատաբար գաղթել սկսած են Ամերիկա, եւ յանուանէ կը յիշուին Յովհաննէս Մարտիկեան, եւ ապա զոյգ մը հայեր, որոնք Կ. Պոլսէն գաղթած են Ամերիկա մետաքսագործութիւն մշակելու

համար 1849ին իրաւասուր Սերորեան անուն հայ մը ուսման համար եկած է Ամերիկա եւ զեղագործութիւն ուսած: Սերորեան յաջողած է նոյնիսկ կանաչորակ գոյնի բաղադրութիւն մը ստեղծել որ իսկոյն ծառայեց ամերիկեան դրամանիշի տպագրութեան գործին: Ամերիկեան քաղաքացիական պատերազմի ընթացքին (1850-1870) հայեր եւս յանուանէ յիշուած են, ինչպէս Կարապետ Գալուստեան, Պարոնիկ Մատթէոսեան, եւ վիրարոյժ Սիմոն Մինասեան [ԱՐԶ-37]: Պայատուր Ոսկանեան անուն հայ մըն ալ կը յիշուի որ եղած է առաջին խմբագիրն ու հրատարակիչը Հայաստան թերթի մը ԺԹ. դարու կիսուն: Վիճակագրութեանց համաձայն 1870էն առաջ Ամերիկայի մէջ հայոց թիւը հազիւ եղած է 100, որոնք զլիսաւորաբար գաղթած են Կ. Պոլսէն ուսման ծրագրով: Ըսուած է նոյնիսկ որ Երուսաղէմի Յարութիւն Վեհապետեան պատրիարքը եղած է առաջին խումբի այդ աշակերտներէն [ԱՆԻ 38]: 1876ին Սուլթան Համադաբակայեց եւ Օսմանեան թուրք կառավարութիւնը իր կեղեքիչ քաղաքականութեամբ սարսափ եւ ջարդ պատճառեց հայերուն, որոնք ստիպուեցան ստուար թիւով Ամերիկա գաղթել: 1880ին 700 հայեր կը հաշուուէին Ամերիկայի մէջ, որոնց թիւը 2000ի բարձրացաւ տասը տարի ետք: 1888ին երբ ազգային գործիչ Մկրտիչ Փորթուզայեան Ուստր կ'այցելէ, ամերիկահայ գաղութը իր մէջ կը հաշուէր ընդամէնը 1200 անձ, մեծ մասամբ ամուրի [ՎԻՃ. 18]: Իսկ 1894ին 5000ի կը հասնէր անոնց թիւը: ԺԹ. դարու վերջին տասնամեակին, երբ ամերիկահայ թեմը պիտի հաստատուէր, 1895ի համիտեան ջարդերուն հետեւանքով, հայերուն թիւը արդէն ստուարացած էր ամերիկեան հոծ մի քանի զլիսաւոր քաղաքներու մէջ: 1910ին հայոց ընդհանուր թիւը Միացեալ Նահանգներ մէջ հասած էր 70,000ի: 1897ին վեց հայ առաքելական եկեղեցականներ արդէն կը հովուէին հայաբոծ համայնքները, զլիսաւորութեան Յովսէփ Սարաճեան մ. վարդապետի, որ կանուխէն, թեմակալ առաջնորդ ըլլալէն առաջ, Կ. Պոլսոյ պատրիարքութեան կարգադրութեամբ Ամերիկա եկած էր 1889ին եւ յաջողած էր տարի մը ետք կառուցանել տայ Ս. Փրկիչ հայաստանայց

Տ.Տ. ՄԱՏԹԷՆՍ Բ. ԻԶՄԻՐԼԵԱՆ

առաջին եկեղեցին Ուստր քաղաքին մէջ: Սարաճեան եպիսկոպոսի ժամանումը որպէս առաջնորդ 1898ին, իր առաջին ժամանումէն ինը տարի ետք, հիմը կը դնէր Թեմի Հաստատումին Հայրապետական կոնդակով ինչպէս բացատրուեցաւ: Յովսէփ եպիսկոպոս ամբրիկահայ Թեմէն ներս առաջին քահանայական ձեռնադրութիւնը կը կատարէ 1899 Հոկտեմբեր 14ին [ԱՆԴ 21]: Իսկոյն ամբրիկահայ նորակազմ Թեմի եկեղեցականաց առաջին ժողովը կը զուճարուի Սարաճեան եպիսկոպոսի նախագահութեամբ 1901 թուականի յունիսի 17-18ին, եւ Թեմական անդրանիկ ժողովն ալ՝ 1902ի յունիսի 12ին, որ իսկոյն կ'որոշեզրէ Թեմին առաջին կանոնադրութիւնը, որ կը վաւերացուի ամենայն հայոց կաթողիկոսէն սեպտեմբեր 6ին [ԱՄԵ.105]: Թեմի առաջին եկեղեցիները, որոնց շէնքերը առաջին պատեհութեամբ կը զուռուին օտար յարանաւանութիւններէ, եղած են Հետեւեալները: Ուստրի Ս. Փրկիչ առաջնորդանիստ եկեղեցին, կառուցուած 1889ին եւ օծուած 1891ին սկիզբը, Ֆրէզնօ Գալիֆորնիոյ եկեղեցին՝ 1900ին, Ուեսթ Հօպօքըն Նիւ Ճըրզիի եկեղեցին՝ 1907ին, Ֆաուլըր Գալիֆորնիոյ եկեղեցին՝ 1910ին, Բրովիտենս Բոս Այլընտի եկեղեցին՝ 1914ին, Ֆիլատելֆիա Փենսիլվանիոյ եկեղեցին՝ 1913ին [ԱՆԴ 21]: Թեմի անդրանիկ առաջնորդը՝ Յովսէփ եպիսկոպոս Սարաճեան իր պաշտօնին վրայ կը մնայ ութ տարի (1898-1906), եւ կը հրատարի 1906 սեպտեմբեր 2ին յատենի երեսփոխանական ժողովոյ, որմէ ետք կը վերադառնայ Կ. Պոլիս եւ կը ստանձնէ վանայ Թեմին առաջնորդութիւնը [1. ՏԱՃ. 360]: Ամբրիկայի Թեմին վրայ Սարաճեանի յաջորդած են Պօղոս վարդապետ Գաֆթանեան որպէս տեղապահ (1906-1908), Մշինիկ արքեպիսկոպոս Ապահուհի եւ Գեորգ արքեպիսկոպոս Իւթիւճեան որպէս Հայրապետական պատուիրակներ 1908էն մինչեւ 1913:

8166. ԱՐՄԱՍԻ ԳՊԵՎԱՆԵՐԸ

Արմաշի գաբրիւանքը, հիմնուած 1899ին Կ. Պոլսոյ Խորէն Անըզեան պատրիարքի նախաձեռնութեամբ, քսանվեց տարիներու (1889-1915) յարաբերաբար կարճ տեւողու-

թեան ընթացքին, շնորհիւ Օրմանեան Մաղաքիա եւ Դուրեան Եղիշէ եպիսկոպոսներու, դարձաւ լուսատու փարոս մը հայ եկեղեցականներու պատրաստութեան գործին մէջ: Դժբախտաբար Ա. Համաշխարհային պատերազմը եւ ապրիլեան մեծ եղեռնը միանգամ ընդմիշտ փակեցին նաեւ այս սրբազան Հաստատութիւնը: 1914ին ծրագրուած էր 25ամեայ յօբելանսը տօնել Դպրեվանքին հանդիսաւոր յիշատակութեամբ, սակայն այդ եւս զլացուեցաւ անոր նոյն քաղաքական դժխեմ պատճառներով: Յաւերժացնելու Համար կատարուած գործը եւ նշելու Համար յօբելանսը, Արմաշի Դպրեվանքի հիմնադիրներն ու Հոգեւորական սաները միասնաբար հրատարակեցին հատոր մը «Արմաշու Դպրեվանքին 25ամեայ Յօբելանսին Առթիւ» (1914), որմէ կարելի կ'ըլլայ քաղել մանրամասնութիւններ հոն յաճախած աշակերտութեան թիւին, որակին, ուսուցչաց կազմին, խնամակալութեանց, այլազան դաւաճներէ հոն դացած եւ շրջանաւարտ եղած աշակերտութեան, եւ վերջապէս հոգեւորական սապարէզ ընդգրկած հոյ մը, թիւով 36, հայ հոգեւորականութեան Այդ փոքրաթիւ ընտրեալներու խումբը սակայն կրցաւ նոր ոգի ներմուծել հայ եկեղեցական գառուն մէջ եւ փոխել դիմազիծը անոր, սապարէզ ալով միօրինակ դաստիարակութեամբ եւ ուսումով՝ պատրաստուած եկեղեցականութեան մը, փոխան փոքրաւորութենէ հասած եւ յաճախ պատահականօրէն եկեղեցական դարձած հնօրեայ կրօնաւորներու, Հորոնք ոչ մէկ կերպով կը ներկայացնէին ներդաշնակ միութիւն մը» [ԹՊԳ. 2], ամէն մէկը ձեւացնելով առանձին զպրոց մը եւ առանձին ըմբռնում մը: Մինչ Արմաշի մէջ պատրաստուածները իրենց մէջ կը պահէին ուսման մակարդակի հաւասարութիւնը եւ գաղափարներու ներդաշնակութիւնը Օրմանեանի նման փորձառու վարիչի մը եւ Դուրեանի նման գերազանց ուսուցչի մը անմիջական հսկողութեան ներքեւ Արմաշական Հոգեւորականութիւնը անգլուխ չլքողուց աղէտահար բազմաթիւ Թեմեր թրջուց դաւաճներէ ներս, ուր անոնք իրենց նուիրեալ աշխատանքով հոգեւոր կեանքը վերածաղկեցուցին, եւ որակաւոր ուսման իրենց պատրաստութեամբ միտ-